

Այդ լեզուին նոխուրիւնն ու նկունուրիւնը ուժ մը եղած են Հայ Ազգին համար՝ այդ քարգմանութեան օրէն ի վեր: Հայ Ազգը անոր հաւատարիմ մնացած է, եւ ան ինքզինքը կը պատուէ՝ դեռ այսօր ալ տօնախմբելով այդպիսի ստեղծագործութեան մը յիշատակը:

Ա. ՄէՅՅԷ

Փարիզ, 29 Մարտ 1936

\*\*\*

ՆԱՄԱԿ ՓՐՈՅ. ՇԱՐԼ ՏԻՒ

Սիրելի Պարոն.

Ինձի համար շատ մեծ ցաւ մըն է չկարեւալս ներկայ գտնուիլ տօնախմբմանը դէպքի մը որ բազմաթէֆ տեղ մը կը բռնէ քրիստոնէութեան պատմութեան մէջ ինչպէս եւ Հայաստանի պատմութեան: Կ'ուզեմ գոնէ նամակով մը ձեզի ըսել մէկ քանիսն այն բաներէն զոր, եթէ ներկայ գտնուէի, ուրախ պիտի ըլլայի. ինչպէս ինձմէ խնդրեցիք, հակիրճ կերպով յիշեցնելու:

Արեւելիի քրիստոնէական արուեստի պատմութեան մէջ, Հայաստանը կը գրաւէ կարեւոր տեղ մը: Իր աշխարհագրական դիրքով պարսկական Արեւելիին եւ հելլենական Բիւզանդիոնին միջեւ, անիկա բնականօրէն կոչուած էր միջնորդի դեր մը կատարել այդ երկու աշխարհներուն միջեւ, եւ այսպէս՝ ան՝ ունեցաւ իր մեծ բաժինը բիւզանդական արուեստի կամ մատուցման մէջ: Ատկից զատ, իր նարտարապետները այնքան նարտար որքան հմուտ վարպետներ եղած են, ինքնատիպ ու նշանաւոր գործեր ստեղծելու կարող: Այսօր իսկ Հայաստան լեցուն է յուշարձաններով զոր անոնք կառուցած են, եւ իրենց ներկայացուցած յատկազօններու այլազանութեամբ, իրենց ընծայած շարադասութեանց հնարամտութեամբ, իրենց ծանրաշուք ու վեհ գեղեցկութեամբ, այդ յուշարձանները զարդարանին ու փառքն են Հայաստանի: Եւ եթէ քիչ մը ծայրայեղութիւն է անշուշտ պնդելը թէ, ինչպէս ընող եղաւ, Պոլսոյ Այա-Սոփիան եւ Ռավեննայի Սուրբ-Վիքարը զուտ հայկական եկեղեցիներ են, միւս կողմէ անվիճելի է որ Հայաստանի շինութիւն-

ները, որ Զ. դարէն մինչեւ ԺԳ. դարը շարան կը կազմեն, արժանի են ուշադրութեանն ու հիացմանը բոլոր անոնց որ արուեստի պատմութեամբ կը շահագրգռուին:

Հայաստանի կրօնական մայրաքաղաքին՝ Էջմիածին սրբազան քաղաքին մէջ, է. դարու քանի մը գեղեցիկ եկեղեցիներ, Մայր-Տաճարը, Սուրբ Հովհաննէս եւ Զուարթնոցի բոլորածն եկեղեցուն այնքան հետաքրքրական անկրակները հոյակապօրէն կը վկայեն ինչ որ այն ատեն եղած է Հայաստանի նարտարապետներուն հանճարը: Մնացորդներուն մէջ այն մեծ ոստանին որ միջին-դարուն Հայաստանի քաղաքութեան քաղաքական մայրաքաղաքն եղաւ, այժմ ամայի այդ սարահարթին վրայ ուր կը կանգնին Անիի աւերակները, մէկէ աւելի եկեղեցիներ այդ նոյն հնարող ու ստեղծագործ մտքին շողշողուն վկայութիւնը կը բերեն: Ու այն գմբէթներէն որ Թալիշի կամ Թալինի եկեղեցիները կը պսակեն մինչեւ Բանդակները որ Աղքամարի եկեղեցուն նակատը կը զարդարեն, Անիի գեղեցիկ մայր-եկեղեցիէն մինչեւ Մարմաշէնի եւ Խօշաւանի եկեղեցիները, սրբազան շէնքերու հրաշալի ծագկափրքում մը աշխարհի ցոյց տուած է եւ դեռ ցոյց կուտայ Հայաստանի նարտարապետներուն գերազանց արժանիքը:

Շատ մեծ վարպետներ էին Հայաստանի այդ նարտարապետները: Անոնք նաեւ մեծ ուղեւորներ էին, որ այդ կերպով իրենց ուսուցումը տարածած են բովանդակ Արեւելիի մէջ: Վրաստանէն, որուն եկեղեցիները բոլորովին հայկական են, Կովկասէն, անոնք իրենց դասերը տարած են մինչեւ Ռուսիա ու մինչեւ Հարաւ սլաւները: Քիւրտի Սուրբ-Սոփիան, յայտնապէս Հայաստանի եկեղեցիէ մը ներշնչուած, քերեսու հայ նարտարապետի մը գործն է: Կաստանդուպոլսոյ մէջ, հայ վարպետ մըն է, Տրդատ, Անիի մայր-եկեղեցին կառուցանողը, որ Ժ. դարուն վերջերը Վասի Բ. կայսեր կողմէ կանչուեցաւ Այա-Սոփիայի վնասուած գրմբէթը նորոգելու համար: Մինչեւ Պեղոպոնէսի խորը, կը գտնենք հայ նարտարապետութեան ազդեցութիւնը: Եւ իրենց մեծաշուք զանգուածով, իրենց խիստ գծերով, այն խորհրդաւոր կէտ-լոյսով զոր անոնց մէջ կը հեղուն նեղ պա-

տուհանները, ահոնք մեզ ակամայ կը մղեն Արեւմուտքի մեր հոման եկեղեցիները մոտեննիս բերելու :

Պէ՞տք է խօսիլ նաեւ մանրանկարներուն վրայ որ ա՛յնքան գեղեցիկ հայկական ձեռագիրները կը պատկերազարդեն, այն քանկագին ոսկերչական առարկաներուն վրայ որ Հայաստանի ա՛յնքան եկեղեցիներուն մէջ կը պահպանուին: Եւ այդ բոլորը նոյն բանը կը հաստատեն. Արեւելքի այդ երկրին մէջ, գոյութիւն ունի ցեղ մը, որ գիտցած է ապրիլ ոչ առանց փառքի եւ որ արժանի է պատմութեան մէջ հաշուի առնուելու :

ՇԱՐԼ ՏԻԼ

Փարիզ, 26 Մարտ 1936

\*\*\*

ԱՍՏՈՒԱՄԱՇՈՒՆՉԻ ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ  
ՀԱԶԱՐ ՀԻՆԳ ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԸ

ՃԱՌ

ԳԵՐ . Տ . ԳԱՐԵԳԻՆ ԱՐՔ . ՅՈՎՍԷՓԵԱՆԻ

Մեծարգոյ Պ. Նախագահ .

Տիկնայք եւ Պարոններ ,

1934/35 տարին, հոկտ. - հոկտեմբեր, արտաքոյ կարգի նշանակալից եղաւ հայ ժողովրդի համար : Ամենայն Հայոց Ս . Կաթողիկոսը բազմաւոր միտքը յղացաւ այդ տարին յատուկ կոնդակով յորելեանական տարի հրատարակել , Ս . Գրքի թարգմանութեան 1500ամեակին նըւիրուած : Եփեսոսի ժողովից անմիջապէս յետոյ պէտք է կատարուած լինի այդ գործը , ուրեմն եւ , 434 թուականը սկզբնաւորութեան տարի համարել միանգամայն համապատասխան է պատմական տուեաններին :

Արտասահմանեան Հայութիւնը առանց բացառութեան այդ տարեգարծին առթիւ հանդէսներ կազմակերպեց , մի ամբողջ տարի եւ աւելի , մտքով ազդեց իւր հայրերի հետ , երախտագիտական զգացմունքով սրանձացնելով նրանց մեծ եւ անգնահատելի գործը :

Այսօրուայ հանդէսը, դարձեալ նոյն 1500-ամեակին նուիրուած , բայց ունի ուրոյն նպատակ եւ նշանակութիւն . մեր բարեկամ օտարազգի գիտնականների կողմից է , Հայերի հետ ,

որ գնահատուած է մեր անցեալի այդ հրաշալի գործը եւ գործա՛հետ մեր ժողովրդի համայն ստեղծագործութիւնն ու մշակոյթը , քաղաքակրթութեան եւ արուեստի բարձր ոլորտներում սաւառնոյ Ֆրանսիական այնիւ , մեծ եւ համակրելի ժողովրդի առաջ :

Ուստի եւ մեր ջերմ եւ խորին շնորհակալութիւնն ենք յայտնում Մեծարգոյ Էդուար Սուլիէին , Ֆրանսիական խորհրդարանի փոխնախագահին , որ երկար տարիներէ ի վեր անկեղծ բարեկամութեան ազդեցոյցներ ունի բերած հանդէպ մեր ազգին , իսկ այսօր իւր նախագահութեամբ եւ խօսքի հրապոյրով աւելացնում է փայլը մեր հանդիսի : Շնորհակալութիւն Համալսարանի վերատեսուչ Պ . Շարլէզի , որ այս հոյակապ սրահը մեր տրամադրութեան տակ դրաւ : Շնորհակալութիւն Ֆրանսիացի մեծանուն գիտնականներին եւ արուեստագէտներին , որոնք իրենց տաղանդաւոր մասնակցութիւնը բերին մեր հանդիսի փառարանութեան , Պ . Պ . Մէյէէի , Շարլ Դիլի , որոնց զեղեցիկ նամակները լսեցիք հայ լեզուի եւ արուեստի մասին , Պրոֆ . Գարրիէլ Միլլէին , Պ . Ամեդէ Գաստուէին , Պ . Լազար Լեվիին եւ միւս արուեստագէտներին :

Շնորհակալութիւն եւ Ֆրանսիացի այն հոծ բազմութեան , որ պատիւ են արել իրենց ներկայութեամբ մեր հանդէսը փառաւորելու :

Ս . Գրքի թարգմանութիւնը քրիստոնէութեան բերած մեծ շնորհքներից մէկն է . երբորդ դարի կէսերին արդէն հայ եպիսկոպոսութիւնների գոյութեան պատմական տեղեկութիւնն ունինք , բայց պետական կրօն է դառնում այն եւ կազմակերպուած իրբեւ ուրոյն ամբողջութիւն աւելի վաղ քան 312 թուականը , տեղական-քաղաքական , աշխարհազբախական եւ ազգազբախական յատուկ պայմանների համաձայն , մեր առաքելաշախիւ Ս . Հօր Գրիգոր Լուսաւորչի քարոզութեամբ : Քրիստոնէական զաղափարների հետ ազգային անկախ հոգեւոր կեանք եւ զբաղանքութիւն ստեղծելու տենչն է հայ գրքերի գիւտի հետ՝ եւ Ս . Գրքի հոյակապ թարգմանութեան գործը , այնպիսի հայրերի կողմից , ինչպէս Ս . Սահակն է եւ Մեսրոպը իրենց աշակերտներով , եւ այդ այնպիսի մի յզկուած եւ բարձր մշակութեան ենթարկուած